

տառնձինն կը խօսի. խաչատուր, այս էր իւր անունը, կրօնին պատճառաւ Մոնեսանիայէն (Վալաքիա) վաճառուելով՝ Ռոման եկաւ, եւ քիչ ժամանակուան մէջ իւր քրիստոնէական սակարկութեամբն եւ ի մասնաւորի իւր առաջ-քատս անշարիւի գլխովը՝ կրցաւ ամենուն Տամա-կրային ու մեծարանքը յինքն ձգել. իւր Տօտին մէջ խաղաղ ու զուարթ կ'ապրէր՝ երջանիկ Տա-մարեյով ինք զինք՝ որ գրեթէ մի եւ նոյն գաւ-տախն մէջ՝ ուստի դաւանած կրօնին Տամար Տալածուած էր՝ կտոր մ'երկիր քստեւելով կրցաւ նոյնն անարգել ու Տամարձակ պաշտել, երբ յանկարծ կտաւ ու որդւովք ձերբազաւոնելով՝ Ատեան տարուեցաւ: Հոն Ատեփան Ղլոյվոտա ինքնին կը Տրամայէ անոր որ կրօնն ուրանայ եւ յունական ծիսիւ մկրտուի: Քահանայն՝ առանց ամենեւին աղերսանօք իւր Տալածչաց կատարու-թիւնը ցածուցանել ջանալու, կը մերժէ զայս եւ անյուր յանդգնութեամբ ալ կը Տամարձակի ՏայՏոյել անոնց կրօնը՝ որոնք իրենը կը նախա-տէին ու կ'աղարտէին: Արքայպէս Ղլոյվոտային Տամարեյութիւնը կը Տատնի. կը Տրամայէ իւր ծառայից կապել քահանային ձեռուրններն ու ոտուրնները եւ աչուրնբը բրել: Հրամանն իս-կոյն կը կատարուի: Քահանայն այս աճափն տանջանաց մէջ անՏամբեր մատնաւ կը սպա-տէր՝ որ զինք ազատէ, բայց այս միջոցին կը լսէ իւր կինն ու որդիքն ալ մեղքներու Տրամանը: Հոս այն անմեղ զօճերուն աղիտորմ ու սրտակէզ վայնասունն եւ յուսատատական Տառաչանք-նէրը վերջապէս քահանային Տատատամտու-թեան յաղթելով՝ յունական ծիսիւ կը մկրտուի:

Մինաս սարկաւաֆ՝ այս անագործունու-թիւնները պատմած միջոցին՝ զինք ոգեւորող ցա-տուածն ու արգահատութիւնը՝ կարծես թէ ոչինչ նուազ կը զրգունն զինք երբ եկեղեցեաց քանդ-ման վրայ ձառնելով՝ մանրամասն կը խօսի սուրբ անօթոց անարարութեան, պատկերաց խորտակ-ման, սրբալան քորց փնջման վրայ, եւ կրկին ու կրկին այս դիպաց վրայ կ'անդրադառնայ, իբր թէ այս շարեաց Տեղեկանիները քիչ գատա-պարտած ըլլայ: Այս զգածուած դիւրակը մը ըր-նուի այնու որ՝ նոյն անարկայից մեծագոյն մասն իւր դժբախտ Տայրենիքէն էր եկած, ուստի որ ինք դեռ նոր բաժնուելու ստիպուել էր. ասոնք իրմէ յառաջ պըտորք գայողներուն ձեռնքն աւ-արաուութենէ պահպանուած էին, ոչ եթէ իրենց արժեքին Տամար՝ այլ իբր խորՏըղեկան նշան աստուածային պատշաճութեան, եւ բողոքեա ժողովատեղի մը կը կազմէին այն առանց Տայրե-

նեաց թշուառներուն, որոնք կը թափառէին Տանգստեան վայր մը գանձելու Տամար: Բնակա-նարար այսպիսի յնշատակաց քանդուածն ու խոր-տակու մը, որուն վրայ իւրաքանչիւր ոք կը ցաւի, Տեղեկանի վրայ՝ որ արդեն իսկ Տայրենեաց ցաւոնն ու խորին Տաւաթըով ոգեւորուած էր՝ մարդկան ընդման վրայ զգացածէն պակաս արդե-ցութիւն չէր կրնար ունենալ:

Ուստի Տարկաւոր կը Տամարի Մինաս մեկ-նել թէ ինչպէս Նախախնամութիւնը թոյլ կու տայ որ այսպիսի անագործունութիւնք գործուին, եւ այս մեկնութիւնն որ իւր խորին ու յուստի Տաւաթէն կը բխէ՝ պօրջ սակայն բանաստեղ-ծական զօրութեամբ լի քանի մը տնով կը բացա-տրէ:

Ի մեր անբաւ գործոց շարեաց
Յասուելն ետուր շայց ազգաց,
Իւր ուսրք մարմինն ու ինչոյնեաց,
Ես արկանել ներքոյ սոսց:

Յառաջն իւր սուրբ առնքն մտունեաց,
Բցաւորք մեռունն յերկիր յըրուեաց
Ձեռք սուրբ գրեանքն Տրով այրեաց,
Ձեկեղեցեայ Տիմն շըջեաց:

Եկեղեցին քար եւ կիր է,
Եւ իւր անթին ի ոյլ նիւթէ,
Եւ ուսրք գրեանքն ուսուցիչ է,
Խաչ եւ բովիք ի արծաթէ:

Բերան չաւնին որ բամբասեն,
Ոչ ձեռու եւ սոս որ մեղանեն,
Վասն մեղաց մարդկան որ են,
Յոյցս մարդկան պատիժ կրեն:

Այսպիսի անգթութեան գործեր տեսնե-լով՝ զորս Տայ Տեղեկանը Մտեփան Ղլոյվոտային եւ անոր ազգին կու տայ, կը մտաբերէինք Տա-տատել թէ այս՝ թերեւս չափազանցութիւն եւ կամ Տեղեկանի Տարապիտ մտաց ծնունդն ըլլայ: Արդեամբք Մինաս սարկաւաֆ իւր ազգին թշնամեաց չի խնայել ամենեւին. զանոնք միայն 'անօրէն, պիժո, արբանեակ սատանայի, եւն վերադիմենքով ի մէջ կը բերէ: Իւր Մոյտաւա-ցեոց դէմ՝ անուղքելի ատելութիւնն, ինչպէս եւ աս իւր կրօնակիցս արգահատութեան բնական զգածումը, կրնային մեզ իւր պատմածին Ջմարա-տախտութիւնը կասկածելի ընել՝ եթէ էր շայ-ոց դէմ գործադրուած բռնութեանց նկատմամբ գրածները՝ նոյն զարու ուրիշ մատենագրէ մը՝ որ այս ամէն ստղտանքէ զերծ է՝ Տատատառէին: Եւ իրօք Օրիգենիտու լեճ Երեւելի աստուածա-բանին ու Տարարախտին տարեգրոց մէջ կը կարդանք. " Ամենէն անմեղ մարդուն քիթը,

ականջներն ու լեզուն կտրել, աչուքները բրել, անդամները ջարհախել եւ մարմնոյ ծակերուն մէջէն հասած կապար թափել կը հրամայէր. իւր անագորունութիւնը՝ անառակութեանը հետ կը մրցէր։¹

Լեհ մատենագրին այս վկայութիւնն որ ստուգելու հայ մատենագրէն անկախ է բոլորովին՝ կը բանայ Մինաս սարկաւագին ճշմարտախոսութեան նկատմամբ ամենայն հնարաւոր կասկած։

Ստեփան Ղլոյվոսային այս անագորունութիւնը դիտեալ արդիւնքն յառաջ բերին. իւր երկիրը Հայոցմէ մեծաւ մասամբ ազատեցաւ, ոմանք իրենց հաւատքին վրայ մահ յանձն առին, այլք երկրին կրօնն ընդունցան, սակայն մեծազոյն մասը սահմաններն անցնելով՝ մերձաւոր տէրութիւնները ցրուեցան։

Միջուսիայէն գաղմող Հայոց՝ Լեհաստանն ամենէն աւելի նպաստաւոր երեւելով՝ կրցաւ զանոնք յինքն յանկուցանել։ Կարմիր Ռուսիայի թեոգորոս իշխանին կայսրապետութենէն ի վեր (1062)² Լեհաստան հայ գաղմակապետութիւններ հաստատած էին, սեղւոյն վեհագոյններէն կուչուելով, որոնք իրենց հանդիսապէս կը խոստանային բաց ի կրօնական ազատութենէ՝ նաեւ այլեւայլ առեւտրական մեծամեծ արտաւտութիւններ, եւ նոյն իսկ իրենց սեպհական ատեաններէն դատուելու իրաւունքն, որոնք ըստ Հայրենի օրէնսդրութեան իրենցմէ բաղկացեալ էին։³ Բայց Հայոց նոյն երկիրը խաղաղ բնակութիւն մ'երաշխաւորողը ոչ այնչափ վեհագոյնաց խոստմունքն էին՝ որչափ այն՝ որ այնպիսի ժողովրդեան մը մէջ կը գտնուէին՝ որ թէպէտ մեծաւ մասամբ կամուրջիկայ՝ սակայն չուներ Հայոց կրօնին դէմ՝ այն արհամարհանքն ու վատասմամբիչ կարծիքները, զորս Յոյնք իրենց համաձայն ազգաց մէջ կրցան քիչ շատ մուծանել։

Բայց մի՞թէ Հայոց դէմ համուած այս հալածանքը՝ մի՞ միակն է, որով Ռումանացոց հակակութիւնն երեւան ելաւ, գործելով անոնց դէմ այսպիսի բռնութիւններ։ Ահաւասիկ ինդիք մը՝ որ մեզի համար մեծ ծանրակշռութիւն ունի այնու՝ որ Մինաս իւր դարէն յառաջ եղած հա-

լածանաց վրայ ալ ակնարկներ կ'ընէ, մինչ Պր. Հաշտէու ուսմանական պատմութեան բովանդակ շքմանին մէջ բոլորովին հակառակը կը հաստատէ։

Մինաս սարկաւագին ակնարկները շատ յողողող ըլլալով՝ շնն կրնար դատարարութեան քննադատութեան մը դէմ՝ որ առանց ստոյգ ու վաւեր յիշատակարանաց բան չի հաստատեր՝ ի մէջ բերուիլ։ Բայց Ստեփան Ռարէշին թագաւորութենէն վերջն եկող ժամանակին նկատմամբ՝ Հայոց յիշատակարաններէն զատ՝ որ կը պատմեն թէ Հայք շատ դժուարին ժամանակներ անցուցած ըլլան այլեւայլ իշխանաց կառավարութեան ներքեւ, ինկէլ ի մէջ կը բերէ Պոկտան Գ. ին (1568—1572)⁴ Աղբաւանգը Լաբուշնէանուի որդւոյն մէկ հայածանքը՝ քանոնքով՝ ինկէլին հետեւելով կ'ըսէ, «Պոկտան իւր առ Լեհաս չափազանց սիրոյն պատճառաւ կամուրջիկայ կասկածուելով՝ այս ամբաստանութենէս ազատելու համար լաւ համարեցաւ Ստեփան Ռարէշին հետեւելով հայածեղ Հայրը՝ զորոնք ահագին տանջանաց ու մահուան կ'ենթարկէր, որպէս զի իրենց կրօնն ուրանան։

Պատմութիւնը բաց աստի կը յիշատակէ ուրիշ հայածանք մը Տեսադ Ղլոյվոսային անկմանէն ետքը, զոր յարուցած են Պովա եւ Աղբաւանգը Լաբուշնէանու (1564), եւ երրորդ մ'ալ որ Տուգա Ղլոյվոսային հրամանան հանուած է (1671)։

Բնականաբար Պր. Հաշտէու այս ամենայն չէր կրնար անգիտանալ՝ երբ իւր «ի Ռումանիա կրօնական հանգուածողութեան պատմութիւնը» կը գրէր, սակայն հոսակաւոր քննադատս՝ այս ամենայն իրենց ճշմարիտներքին արժեքին վերածելով կը պատմէ. այս նիւթին մէջ իւր ունեցած մեծ անունն ու վարկը, որուն դէմ ոչ ոք կրնայ հակառակիլ, կու տայ իրեն այն հեղինակութիւնը՝ որով կարող կ'ըլլայ հաստատել թէ այս կարծեցեալ հայածանաց առաջինը՝ եւ ոչ իսկ սեղի ունեցած է, մինչ միւս երկուքը՝ հալածանաց կերպարանք չունին, Հայոց դէմ իրր թէ ի մասնաւորի սնուցուած ատելութենէ յառաջ եկած չըլլալով։

«Պոկտանին» Լաբուշնէանուի որդւոյն յարուցած հայածանքը՝ ինկէլ՝ Kazi, Historia Hungariae գրութեան մէջնն սեղիկացած կ'ուսանդէ, կ'ըսէ Պր. Հաշտէու (էջ 62), սակայն պատմութեան այն էջը՝ ոչ ինկէլ ինքնին, ոչ Կէպարտի,

¹ Քանոնքը, Պատմութիւն Ռումանացոց, Հար. Գ. էջ 58։

² Lucacsi Christoforus, Historia Armenorum Transilvaniae.
³ Հայոց 1843ին Գաղմիր Մեծէն շնորհուած՝ եւ յետոյ իւր յարգելներէն հաստատած այս արտաւտութիւնը՝ մինչեւ Լեհական թագաւորութեան կրօնաւեճ սեպիք, Տես F. Bischoff, Das alte Recht der Armenier in Polen, Wien 1857. — Dr. Kohler, das Recht der Armenier, Wien 1883. — Տես գրքեմէս «Միխիթար Գոյնի դատաստանագիրք», Բաստամանց, Վարդաբլայատ, 1880։

⁴ Պատմութիւն Ռումանացոց, Հար. Գ. էջ 51։

եւ ոչ ալ այն ամէնքն որ նշոյն ընթերցած են՝ կրցըր են ուղիղ ըմբռնել, եւ հետեւ արար ամէնն ալ Ստեփան Թարէչին գործածները՝ տուած են Պոկոտանին։

Իսկ միւս երկուքը՝ Պր. Հաշտէու ոչ միայն չի նկատեր Ռուսմանացոց Հայոց դէմ ունեցած ատելութեան նշանները, այլ ընդհակառակն այս երկու ազգաց մէջ տիրող միաբանութեան հետեւանք մը կը գտնէ։ Տեսնենք ինչպէս կը հասնի այս եղբակցութեան։

Յունաց՝ Հայոց դէմ ունեցած ատելութիւնն ու արհամարհանքը՝ Ռուսմանացոց՝ այն ամէն բանի մէջ չափաւոր ազգին՝ միայն իբր տկար ու յողորդ մնացորդ մը կրնար անցած ըլլալ, որ մերթ ընդ մերթ անշնտա կատարներու եւ թեթեւ ծաղրածութեանց մէջ միայն կը նշմարուէր, որոնք երկրին լեզուին յատուկ ոճերը կամ բացատրութիւնները կը նկատուէին. Գ. Ե. Ռուսմանացիք՝ Հայոց եկեղեցիները դժուար կը կոչէին. «տուգանքը» միշտ Հայուն վրայ կ'իյնայ, կ'ըսէ հին առած մը. լքրանց աւազակներն ալ իրենց երգին մէջ կ'ըսեն։

Չորն իջնանք. — Մտնենք անտառ. — Հաննիք սահմանը՝ — Հայուն ճամբուն վրայ։ Այս անշնտա կատարները՝ կ'ըսէ Պր. Հաշտէու երկու ազգաց մէջ տիրող այն սերտ միաբանութիւնը չէին խափաներ։

Սուշավայի իշխանական մայրաքաղաքին իսկ ծոցը հայ հասարակական գործարանաւորութեան մը գոյութիւնը՝ կ'ըսէ Պր. Հաշտէու քիչ մը վաղը, յիշեան միայն՝ կը ցուցնէր աստ բաւականի ոչ միայն կրօնական տեսակետէ առեալ՝ այլ նաեւ՝ որ աւելը ծանրակշիռն է՝ քաղաքական տեսակետով՝ այն մեծ առաւելութիւնը, զոր մեր նախնիք չէին դանդաղած շնորհել այս կաւկասի գաւառներէն եկած աշխատատէր հիւրերուն. բաց աստի Հայք շատ սրգամ ցուցած էին թէ իրենց եղած շնորհաց եւ արժամ արտօնութեանց արժանի էին (էջ 61)։

Պր. Հաշտէու՝ Հայոց Ռուսմանացոց հետ ճգնական ժամանակները մէկտեղ միաբան գործերն ապացուցանելու նպատակաւ այս վկայութիւնս իմէջ բերելէ վերջը՝ 1564ին պատահաբար կը յիշատակէ՝ որուն մէջ կ'ըսէ թէ Հայք մասնակցեր էին Տիարոզ գահնկէց մշտնջողային նկատմամբ համակրական զգածման, ինչպէս նաեւ խառնուած էին 1671ին Տուգա իշխանին դէմ պատահած ապստամբութեան մէջ՝ որուն կ'առաջնորդէր Հանքու պոյարը։ Այս երկու պարագայից մէջ Հայոց կրածները՝ քնականաբար չէին

յառաջ գար իրենց դէմ՝ ի մասնաւորի ուղղուած ատելութենէն, այլ յաղթողաց՝ պարտելոց դէմ՝ վրէժխնդրութենէն, որ հաւասարազէտ կրտարածուէր այն ամէնու վրայ որոնք այս իրենց վախճանէն վրիպած շարժանց մասնակցած էին։

Ենթադրելով թէ « կրօնական հանդուրժողութեան պատմութեան, մէջ բովանդակուած այս եղբակցութիւնը ճշմարիտ է, Հայոց նկատմամբ այս բուռն շատ քնական է. որուն համար ալ Պր. Հաշտէու կը վերջացնէ իւր ուսումնասիրութիւնը սա խօսքերով. « Այս բոլորովին տարօրինակ զարտուղութիւնը» (Ստեփան Թարէչին անագործութիւնը) ի բաց տանելով՝ Ռուսմանիայի պատմութիւնը կը ներկայացնէ մեղը Հայերն ընդհանրապէս խօսելով՝ դանուբեան ելեկրաց վրայ երկրնիկ ու գոհ, թէեւ երբեմն լեզուական յատուկ բացատրութեամբ ու անշնտա կատարներով ծաղուէին եւ կամ իրենց ու լքրանց աւազակաց մէջ կոիւնքն պատահէին։

Պր. Հաշտէուի այս կարծիքն՝ զոր թերեւ ամէն ուսումնականք չէին տածեր՝ կրցաւ երկար ժամանակ անսասան մնալ, մինչեւ որ Պր. Հաշտէու ինքնին ինքրոյն հիմնովին եւս ծանօթանալով՝ ի հիմանց տապալեց այն առաջին կարծիքը։

Կրօնական հանդուրժողութեան պատմութեան թուականէն ի վեր՝ Ռուսմանիոյ մէջ շատ ճգամը ընացողեցաւ երկրին անցեալն ի լոյս հանել. այս աշխատութեանց ամէնէն աւելի մասնակցեցաւ Պր. Հաշտէու։ Արդ նորագոյն յիշատակարանաց գիւտը, ինչպէս նաեւ ասոնց միջնորդութեամբ՝ ցոյս վայր ծանօթ յիշատակարանաց աւելի հիմնական ուսումնասիրութիւնը՝ զմեզ զբաղեցնող խնդրոյս համար ալ ընծայած են այնպիսի տարրեր ու վկայութիւններ՝ որոնք ցայժմ եղած կարծիքն շատ տարբեր կարծիք մը կազմել կու սան։

Այս ամենայն բովանդակած է Պր. Հաշտէու համառօտի այն նշանաւոր ուսումնասիրութեան մէջ՝ որ հրատարակեցաւ Revista Nuoa թերթին մէջ՝ « Հայք ի Ռուսմանիա » տիտղոսի. և, որուն վրայ ընդարձակօրէն զրուած է իւր Etymologicum magnum Roumaniae անուն ուսումնասիրութեան մէջ, գլխաւորաբար Հայ, Արձէշ, Արցիպուրի եւն յօդուածոց մէջ։

Արդ անխոնջ Պր. Հաշտէու Ռուսմանիոյ եւ օտար հին ժամանակագրութիւնները խուզած կրկտած է այս ուսումնասիրութեան համար,

1 ՅՄ սուր Գ. Թարի, թիւ 4, 5:

եւ քննած Յունաց եւ այլ սլաւ աղգաց կրօնական մատենաները, պրպտած է ժողովրդական մատենագրութիւնն իւր ամէն կերպարանաց ներքեւ, իրբեւ երգ, առակ, պատմութիւն եւն. հետազոտած է ժողովրդեան ունեցած կարծիքները՝ գիւղերու դատաւորաց եւ այլոց ձեռքը, միով բանիւ՝ ի մի հաւաքած է Հայոց անցընչն նկատմամբ այն ամենայն զոր ժամանակը չէ կրցած ապականել, նոյն իսկ անոնց երաժըշտութիւնն ու պարերը, որպէս զն ներկայ եւ յետագայ սերնդոց համար՝ Հայոց ի Ռումանիա ունեցած անցելոյն վրայ հշեշտեալ եւ ապահովութեամբ դատաստան մը կտրելու միջոցն բնծայէ:

Արդ այս ուսումնասիրութեանս զբաղած ժամանակ՝ Պր. Հաշտեալ կրած պիտի ըլլայ անշուշտ այն զարմանքը՝ զոր ամէն ընթերցողները կը զգան նշմարելով թէ իւր նախնիքից ուսումնասիրութեան մէջ ապացուցած՝ Ռումանացոց Հայոց նկատմամբ ունեցած զգածման բուրովն հակառակ կ'ելլէ իւր այս նոր կարծիքը:

Ի մէջ բերենք օրինակի աղագաւ քանի մը վկայութիւն այն զանազան ու բազմաթիւ յիշատակարաններուն մէջէն՝ զորս Պր. Հաշտեալ այնպիսի տաժանելի շնչատութեամբ միաբանել անացած է:

“ Հայն՝ յաչս Ռումանացոց պիղծ արբարած է, ասոր համար ալ Ռումանացին չ'ուզի բերեք անոր բան մը փոխ բառ, կամ անոր հետ ճաշել՝ գլխաւորաբար կը խորշի մի եւ նոյն դոյլէն կամ որ եւ է անօթէ ջուր խմել, համոզուած ըլլալով թէ կը պղծուի եթէ Հայէն վերջը ջուր խմէ: — Ժողովուրդը կը կարծէ թէ Հայք կը պղծեն դիւմամբ այն անօթները՝ որոնց մէջ այլազգեաց համար կերակուր կը պատրաստեն: — Հայոց կրօնն այնպէս պիղծ ու զզուելի է որ հարկու թէ երեւակայնիչ հնարաւոր է. Արցիպուրի, Արցիվուրցի կամ Արցիպուր* անուամբ շուն մը կը պաշտեն՝ որուն պատուոյն համար զոհեր կը մատուցանեն ու պիղծ ծով մը կը պահեն: ¹

“ Հեթանոսներէն չարագոյն են, որուն համար ալ իրենց արձթելու ժողովատեղին ոչ եթէ եկեղեցի՝ այլ տաճար միայն կրնայ կոչուիլ, ինչպէս հեթանոսացը. (պատին, Ժամանակագրութիւն՝ էջ 42):”

* Ճշմարիտ հաւատացեալներն այսպիսի էակներէ հեռու պահելու համար՝ կ'զօրոյն:

օրէնսդրութիւնը կը պատուիրէ. — Եթէ մէկն Հայոց եւ ուրիշ հերետիկոսաց հետ ճաշէ կամ անոնց հետ որ եւ իցէ յարաբերութիւններ եւ նենայ՝ յատուածային օրինաց կը հրամայուի այնպիսոյն թողուլ այս ամենայն: — Պիղծիւրգանի Արսէնին Սաղմոսարանի մեկութեան մէջ՝ (1650 ին գրուած է ուսմանական շեմարանին վերաբերով ձեռագիր մը)՝ 1, 2 սաղմոսին մէկ տունը՝ Բրաւուր բառին տեղը հոյ բառն իբր համանուն մուծուելով սրբագրուած է: — Ժողովրդեան՝ քածերուն տուած անուանց մէջ կը գտնուի նաեւ Հայու՛ն ինչպէս եւ արու Հանց անուանց մէջ կը կարողո՞ւ անուոր* որ Հայոց ու Եթովպանոց վերջի տուած կոչումներէն մին է: (Ռուսացաց տուած տեղեկութիւններն են ասոնք): — “ Հոյ վերադիրը՝ ժողովուրդը կը գործածէ չար բան մը նշանակելու համար. զ. օր. հայու՛ն իջր, = չար, ծանր վէրք (ժողովրդական բանաստեղծութիւնք, Թեոթորէսգու. էջ 359):” — “ Անծեղն իւր գարշահոտութեան համար կոչուած է հայու՛ն իջր:”

Այս ամէն բանի վրայ կրնանք աւելցնել նաեւ “ Հոյ՛ն իջրու՛նք քու՛տ” ասութիւնը, նշանակելու թէ Հայք իրենց գլխուս մէջ փոխանակ ուղեղն՝ ուրիշ բան օժնին, եւ թէ սպառ, անբոս անտոս են եւ մտաւոր կրթութեան անասակ բոլորովն:

Թէ ժողովրդեան մտաց մէջ այսպէս անուանարկ ու այնպիսի անպատեաներով կոչուած Հայերը՝ նախկին Ռումանացիներէն ինչպիսի արգարութիւն կրնային յուսալ՝ կը ցուցնեն մեզ առածմը որ կ'երեւայ թէ իրաւարանական սկզբունք մ'եղած ըլլայ, ինչպէս կ'ընէ Պր. Հաշտեալ. “ Իբր-իրաւարանական հին մոլոտականաւած մը կ'ընէ. Ցուգանք միշտ Հայու՛ն վրայ կ'իյնայ, այսինքն ամէն պարագայից մէջ Հայը միայն յանդիմանութիւնն ու պատիժը պիտի կրէ:”

Որպիսի ալ անհաճոյ էր մեզ՝ իբր հայածես Ռումանացի՝ Հայոց յիշեցընել այն ամէն այլանդակ ու անպատեհ կարծիքները, զորոնք Ռումանացիք իրենց վրայ ունէին երբեմն. եւ Ռումանացոց ալ այն անմոտութիւնները զորս գարու մը տգիտութիւնը կրցաւ հնարել, չկրցանք ազգային ու կրօնական նկատմանց պատճառաւ այս ամենայն յիշատակելէ ետ կենայ՝ հետեւեւելով միշտ Պր. Հաշտեալի այն իմաստուն խորհրդոյն զոր կու տայ պատմութեան քննադատներուն:

* Առաջադասուի ստաղ՝ Յունաց քով այս ձեւովն ասած: ¹ Ասոնք կ'զօրոյն օրէնսդրութեան եւ այլ կրօնական բազմաթիւ մատենաներէ քաղուած վկայութիւններէն:

* ինչպէս եւ Կեսարիայի Մարկոս մետապոլիտան իւր շունը Արիսկն կը կոչէր, որուն կը վկայէ իրն ու Գաղգալ մէջ պատահած դէպքը: ԵՍՊԱ.:

« քննութեանց, խուզարկութեանց ծանապարհը կը բռնէ, բաց է ամէն մարդու, սակայն պէտք են այս խուզարկութիւնք ստուգիւ ուսումնական միայն ըլլալ, այսինքն ամէն ազգային Համակրութեան եւ Հակակրութեան զգածուածներէ ազատ, որոնք ինչպէս քաղաքագիտութեան Համար վնասակար են՝ այսպէս եւ չարագոյն եւս են, պատմութեան Համար, եւ քննարկատին տղայամիտ ըլլալը կը ցուցնեն: »

Պր. Հաշտէուի քննած եւ իրարու Հետ Համեմատած անխել ՚իկն ու Նոր յիշատակարանք՝ յորս այս Հակակրութեան որդին կը տիրէ, զինք Համոզած պիտի ըլլան թէ այլ եւս անհնար է ինչիկր ընել, ինչպէս երբեմն եղած էր, այն՝ Ռուսմանացոց ու Հայոց մէջ սերտ ու յարատեւ ներգաշնկութեան, այն՝ Հայոց Գանառքեան սպիանց վրայ անցուցած երջանիկ ու գոհ կենաց, որ անգամ մը միայն վերգովուր եւ յիմարամիտ իշխանի մ՝ եւ իւր մոլեռանդն սիրականին ձեռքը, ատեւութեան այն տկար ու անզօր մնացորդին նկատմամբ՝ զոր Ռուսմանացիք Հայոց դէմ կրնան ունեցած ըլլալ եւ որ միայն անմիտ կատակներու եւ յատուկ բացատրութեանց վրայ կ'ամփոփուէր. եւ: Արդ այս Համոզման մէջ միանգամ Հաստատուելով՝ Պր. Հաշտէու թերեւս սրտիցաւով՝ որ սակայն շուտով զի փարստի այն գոհութեամբ զոր ամէն ուսումնագէտ կը զգայ ճշմարտութիւնն ամենայն Հնարաւոր ճգամբ գտնելով ու Հրատարակելովը — երբեմն տուած վճիռը իր թողու եւ բացայայտ ու շատ պարզ կ'ըսէ:

« Ռուսմանացի ՚իկն տիրէ Հայերը կամ կրօնական տարբերութեան, կամ անոնց կողմացեալ ու անըտեսալ կենաց եւ կամ վերջապէս Յունացմէ ժառանգուած Հակակրութեան մը պատճառաւ. ր եւ քիչ մը վարը՝ ունեւ մը փայն ՚ի, կ'ըսէ, որ Հայո՛ք ինչպիսիքն այս արեւելեան պատմաբան հաւթոնեցան, էս Իսկ անգոր որ ինչպիսիքն էս հաւթոնեցան ու ինչեւանց անբնութեանը լիքնէ՛ր երբեմն կ'արդարեւ կ'ապագանէին գլխաւորաբար Ահաստեան կամ Առաւել. » եւ վերջապէս այս եզրակացութիւնս վկայութեամբ ալ Հաստատելու Համար՝ կը յիշատակէ 1551 ին Ստեփան Ռուրէշին Հայածանքէն զատ՝ 1564 ին Ցեֆօգ Այսլեոյն անխելն քիչը պատահածը, եւ 1671 ին Ցոգօ վայժտոյային ժամանակն Տանուածը. զորս երբեմն Ռուսմանացոց ու Հայոց մէջ տիրող ներգաշնկութեան իբր Հաւատարիք կը Համարէր: Ահաւասիկ ուրեմն՝ նորին իսկ այժմ քաջահմուտ Պր. Հաշտէուի իմաստըն ու զօրեղ Տեղեւորութեանմը նստալիցեալ եւ ուղղուցեալ

Ռուսմանիայի կրօնական Հանդուրժողութեան պատմութեան մէջ Ռուսմանացոց Հայոց նկատմամբ ունեցած զգածման վրայ ծառած յօդուածին մէջ Հրատարակած կարծիքը:

Առաջին երկակնացութիւնէն միակ կէտ մը միայն անխախտ մնաց Նաեւ Նորագոյն կամ գունեայ ցայս վայր ծանօթ խուզարկութիւններէն վերջն իսկ. եւ այս՝ Հայոց երկիր մը Հաստատուելն վերջ՝՝ այն երկրին նկատմամբ ունեցած զգածուածին է, որ միշտ նոյն մնացած է, Նաեւ երբ իրենք Հայածանաց առարկայն եղած էին: Այս զգածումն՝ Պր. Հաշտէու միշտ նոյն ուսնիփոփո գտած է՝ ինչպէս կը խստովանի իւր Նոր ուսումնասիրութեան մէջ. « Գիտելի է, կ'ըսէ, որ Հպք՝ ուր որ կրցան Հաստատուել՝ եղան բարի քաղաքացի ու Հայրենակից, առանց սակայն իրենց նախնեաց լիբուն ու աւանդութիւնները կորսնցնելու. »

Կերտի մեզ մեր անձնական Տեղեւորութեամբ՝ միակ կէտի մը վրայ ինչդիր մը յարուցանել եւ լուծել, ո՛չ թէ Պր. Հաշտէուի Հակառակելու մտքը՝ այլ անոր մէկ Հաստատածն լրացնելու դիտարկութեամբ, վասն զի մենք անձնական շարժառիթներ ու աղբիւրներ ունիք զորս Պր. Հաշտէու չի կրնար ունենալ եւ Տեւտեւաբար չէ կարող Ռուսմանիայ Հայոց այժմու վիճակը լաւ ծաննչալ. արդ ցայժմ ըսուածին վրայ կ'աւելընենք:

« Հայկական Տնօրեայ գաղթականութեանց ներկայ սերնդեան նկատմամբ՝ ցանցառադէպ զարտուղութիւններն ի բաց աւելով՝՝ կը Հաստատանք՝ թէ կորսնցուցած է իւր լիբուն եւ մասամբ եւս իւր նախնեաց ասնդութիւնքն իսկ, եւ պահած է միայն իւր Հայոց Հաւատքը — Տնօրեան ծիսիւք՝ եւ սովորութեամբքը: » — Այս՝ ճշգրագոյն ու աւելի կատարեալ գնահատութիւն մ'է Տիեաւուրց գաղթականութեանց սերնդեան այժմեան վիճակին, որուն Համար ոչ որ կրնայ պարծիլ կամ ամնչալ:

Տարաբանտ օրէքը մ'է այն՝ թէ միայն ատելութիւնն ու Հայածանքը կը պահպանեն գօտութիւններն այն ազգաց մէջ՝ որ մի եւ նոյն երկիրը կը բնակին ու նոյն շահերն ունին, մինչդեռ միաբանութեան եւ Հայտութեան ոգւով միայն այր գօտութիւնք կը փարստին սովաւ յօգուտ տիրող ազգին:

Ռուսմանացոց՝ տգիտութեան խաւարէն էլլելէն ու Հայկական բովանդակ սերնդեան մը ճգանց շնորհիւ Համոզուելէն վերջը՝ թէ երկու ազգացս մէջ տիրող զանաղանութիւնը ո՛չ ու-

ղերին եւ ոչ ալ սրտին մէջ կը գտնուի, եւ քիչ մ'եւքը Ռուսմանիայի՝ իւր համարէն որդւոց ջանքովն իրր արդի տերութիւնն հաստատուելէն ու արեւելեանս պետութեանց մէջ՝ տեղի գտնելէն վերջը՝ այս ամէն բանէ ետքը, կ'ըսենք, Ռուսմանացոց համար Հայերն տանելու եւ զանոնք հասարակաց կեանքէն մերժելու՝ ինչպէս եւ վերջնոց համար իրենց այն կողմացեալ կեանքը շարունակելու ամէն արդար պատճառ այլ եւս դարձած է, այն ժամանակէն ի վեր սկսած է դարձեալ՝ Հայոց երկրին տիրող տարբեր հետ ձուլուիլը՝ Նոր սերնդեան պիտոյոյն անբաժանական դպրոցաց երեսէ ձգուելովն յառաջ եկած լեզուին կորուստը, ինչպէս եւ երկրորդաբար՝ աւանդութեանց կորուսիլը՝ որ առաջնոյն հետեւութիւնն է, յայտնապէս կ'ապացուցանեն թէ ժամանակն իւր գործը կը կատարէ: Եւ այս ձուլուիլս՝ որուն վրայ ոմանք թերեւս ցուցին կամ ոչ՝ յարորդեալ կը յառաջանայ երկրին քաղաքակրթող կարգադրութեանց պաշտպանութեան ներքեւ, որոնց ազդեցութիւնը ոչ զքերէնս չափաւորել, թող թէ խափանել: Չուլման այս սակաւգիտութիւնը չեն կրնար յապտել այն սակաւութիւնն անձինք՝ որ ուսումնական մարդու բնական զգածմամբ՝ ուզելով իրենց գոյութեանս ազբերքը ձանձալ՝ կ'ուսանին իրենց նախնեաց լեզուն ու պատմութիւնը, ինչպէս եւ չեն կրնար նոյնը փութացընել անոնք՝ որ պետարակելի զգածմամբ մը կը ծածկեն իրենց անունն ու ծագումը, որպէս զի փոխանակ Հայքն ու Արամը՝ զՏրայանոս ու Արեղէնանոս իրենց նախնիք հրատարակեն:

Այս տողերս աւարտելով՝ չենք կրնար շնկատել որ եթէ այս՝ ազգային պատմութեան համար ամենամեն ճոխութիւն ունեցող քննադատին նորագոյն եւ յիշատակարանաց աւելի համաձայն կարծիքս՝ Ռուսմանացոց առ Հայս զգածմանց նկատմամբ՝ Միխայսայ որդերգութեան հետ կը Տանգիպի՝ այնպէս՝ նիչպէս si parva licet componere magnis առածը կ'ըսէ, եւ թէ իւր այս նոր կարծիքը՝ նախորդէն նուազ նպատակաւոր է ուսումնական ժողովրդեան համար՝ այսու հանդերձ նոյնին ճանչցուելովն ու հրատարակուելովն երկրին փառքը չի նսեմանար ամենեւին: Պր. Հայտէու իւր վերջին ուսումնասիրութեամբն ամենուն՝ բայց զխաւորաբար մեզ եւ մեր յուճածէս Ռուսմանացի եւ հայածէս Ռուսմանացի սերնդոց տուաւ նոր միջոց մ'եւս, որով կարող ենք այժմ գնահատել ըստ արժանւոյն Ռուսմանիայի կրած դժուարութիւններն

ու կանգնած յաղթանակները հանդերձ ամենայն արժանեզր զոր ստացած է ճշմարիտ քաղականութեան պատերազմի դաշտին վրայ:

Իրաց ներկայ վիճակ նկատելով՝ կ'երեւայ մեզ թէ իդշի մտաց այն նախակարգ ու էական ազատութիւնը՝ ազգային ժառանգութիւնը կազմող իրաւանց ու ազատութեանց ցանկին մէջէն երբեք պակասած չէ, երեւոյթ մը՝ որ կը ցուցնէ թէ մարդս որչափ դիւրամէտ է բարւոյն վարժելու եւ չարը մոռնալու: Մեր պայտը վայելած կարգաւորութեանց համար մեծարանքն ինչպէս եւ երկրառազիտութիւնն՝ այն անձանց նկատմամբ՝ որոնք երկրին օտար եւ իրեն այնչափ վնասակար ազդեցութիւններէն ազատելով՝ կրցած են իւր որդւոց մէջ եղած աստելութիւնը դողելի ու արդիւնաբեր նախանձաւորութեան մը փոխել, որով միաբան կ'աշխատեն հասարակաց երկրին բարորութեան ու երջանկութեան — զգայաբար կ'աճին՝ երբ կը նկատենք այն ժամանակներն եւ ստոյգ վիճակները՝ որով կարող կ'ըլլանք համեմատութիւն մ'ընել ներկայիս ու հաղիւ հնարաւոր երեւցող անցելոյ մը մէջ:

Գ. Մ. ՊԸԹԸՍԵՆ



Վ Յ Ո Ւ Ր Գ Ն Գ Ր Ո Վ Ա Ն

Վ Յ Ո Ւ Ր Վ Ս
Ձ.

Պովկասի Ռուսաց տիրապետութիւնէն ետքը եղած ազգահամարները նշանաւոր զարգացում մը կը ցուցնեն. 1876ին Պովկասի բնակիչները հաշուեցան 4,661.000 հոգի, 1877ի մարդահամարն այս թիւը բարձրացուց 5,391.000 հոգւոյ, վերջապէս 1882էն ետքն եղած պլեւայն մարդահամարները ցուցուցին որ Պովկասի մէջ առնելով նոր առեւտը երկիրներն, այսինքն կարս (162.000) եւ բաթում (92.000) գաւառներն, կը սնուցանէր 1885ին 7,307.849 հոգի: Խառութեան կողմանէ հիւսիսային Վովկասի մէջ 10,3 հոգի կ'իյնայ ամեն քառակուսի հազարամեզրի վրայ, կենդրոնականին մէջ՝ 13,6, որ նման է եւրոպական Ռուսիոյ հարաւային մասին: Քուիսայիս, Երիւան եւ Տփղիս նահանգները շատ աւելի խիտ բնակութիւն ունին, այսինքն՝ Քուիսայիս 33,6, Երեւան՝ 20,8 եւ Տփղիս 17,8 ամեն քառակուսի հազարամեզրի վրայ: Մեռելոց վրայ ծննդոց աճումն է շիջող 13 հոգի 1000